

A decorative horizontal border featuring a repeating pattern of stylized, ornate letters, possibly from a book cover or endpaper.

ՕՐԱԿԻՐ ԶՄԻՒԹԵՆԻԱՅ

ՔԱՂԱՔԱՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ԱՌԵՒՑՐԱԿԱՆ

ՀՐԱՄԱՆԱԿԱՆ ՊՐԵՍՏԻ ՎՐԱ

Մեծին Ծրբաննից լիւհատաց իշխանութիւնն
ունեցող գեսպան՝ ՚ի Կատանդնուպօլիս՝ վսկմա-
փայլ սըր Աթրէթֆորտ Քէննինկը, ընկերութիւ-
իւր ազնուական գերդաստաննին, մօտերս պիտի
մեկնի ։ սնտոն երթալու ։ իւր կառավարութեան
թոյլուութեամբը ։ Աըր Աթրէթֆորտ Քէննին-
կին՝ օսմանեան տէրութեան դարդացմանը և ըստ
ամենայն մասին յառաջադիմութեանը համար
ունեցած մեծ ջակը և եռանդը յայտնի է աւ-
մենուն ։ և ահա այս պատճառաւ անոր մեկնիլը
խորին տարաւորութիւն մը ըրաւ հասարակութե-
լիսայ ։ շւթէպէտ յիշեալ երեւելիս պաշտմատա-
րը քիչ մը ժամանակուան համար կըսկեկնի ՚ի Կոս-
տանդնուպօլիս, սական խիստ հաւանական է
որ ուրիշ ևս մեծագոյն պաշտօն յանձնուելով
անոր իւր կառավարութենէն, պարտաւորի մաւլ-
՚ի ։ սնտոն ։ Ի վերայ այսր ամենայնի սըր Աթրէթ-
ֆորտ Քէննինկնին յիշատակը միշտ անջնջելիս պիտի
մնայ թուրքաստանի մէջ՝ իւր մարդասիրական և
բարեպաշտական մեծագործութեանցը համար
և յազդաց յազդս օրհնութիւն պիտի յիշատակուի
անոր պատկառելի անունը ։

Եզմիրի Անբարիտաւ անուն գաղղլարէն լրագիրը
իւր թերթին մէջ որ ՚ի Շ մայիսի ըստ նոր տու-
մարի , հետև եաւ յօդուածը կըհրատարակէ սը-
թիւ թփորտ Բէննինկին գերդաստանին վասյօք
Կներկբայ ըլլալով որ մէր յարգոյ ընթերցողաց
հաճելի ծառայութիւն մը ըրած կըլլամք , արժա-
համորեցինք նոյն յօդուածը թարգմանելով հս-
գորդել բարեսէր հասարակութեանը :

“Աթբէթֆարտ Քէննինկ Հաքուէլլը տը Եթրվէն
Լոնտընտէրիի կոման թե մէջ, որ մեռաւ ՚ի 1-
13 սեպտեմբերի 1775, որը Աթբէթֆարտ Քէն-
նինկին հաւն (աէտէ) էր : Ենոր առաջի անունը
իւր մօւլ կողմանէ կուգար, որուն գերդաստանը

卷之三

ՔԱԵՒ ՄԸ ԽՈՍՔ ԱՆԴՎԱՌ ՎՐԱՅ
(Հարունակութիւն ։ 1)

Ի բագրաց վրայ խօսելով՝ աս աւ լյաւե լցնենք,
Վնդղիս ինչպէս և Եւրոպիոյ քանի մը երեելի
կողմէրը առ Կամփորութիւն մը կայ, որ ապդային
ատամութիւն մը, ճամփ որդութիւնները, և այլն
լլադրի պէս շաբթէ շաբթաթ կամ ամսէ ամփս հը-
րատարակելով ստորագրողներ կրգանեն : Վասնի
ըրած են Լոնտոնի Ֆիշեր Որն Լին Քօ և Վիր-
չու տողագրապետները և ուրիշ շատեր, որոնց
առ աջինները՝ Դազզիոյ, Ռոտլիոյ, սուրբ Երկրին
և Պաղեստինու, նաև Հնդկաստանի սոսորագրու-
թիւնները աղնիս պատկերներով : ու մեջմիւն
Վիդզիոյ նոյնպէս պատկերագրով՝ պատմութիւնե-
հրատարակելով :

Բոլոր օքանի իրներու վրայ սպասիկ տաւ-ը մը
դրու ած է, որնոր կառավարութեան գանձուն
սպասիկ գումար չէ բերածը, և որ ամէն մէջ
թերթի վրայ զարդու ած գրաշմին համար լրացրաց
տէրերէն առնու ած չնչին հասուցումն է : Այս
կարգագրութիւնը Գէորգ Ռին առենք հաստատ
ուեցաւ : Մասնց 1850 տարու ան մէ ջառնուած
եկամուտը՝ Միդլու մէջ 6.549.110 լիու էր
Վիավից մէջ՝ 538.528 . Իռլանդիոյ մէջ 475.677
րունց բոլորին գումարը 7 միլիոն լիու այէն այսինք
00 միլիոն տաճկական զնչ աւելի կընէ :

(d) *Schwarzenberg* 389, 390, 391, 392 & 395 *Abbildung*.

Աթրեթքորտ կըկոչուէր, և Ելաղորօյի առաջնին
կոմսին հօրաքըցն էր : Հանգուցեալ երեւէլի անձը
երեք դաւակ ճգեց, առաջքըցն ալ մեծ արժա-
նաւորութեան տէր մարդիկ էին :

“Ալր Աթրէ թփորտին հօրեղօքօրդիներէն մէ-
կը Փէր ըստւած իշխանաւորի սպատիւը ստացաւ
Կէրթէին սեղաւէն (ապարն) ափազասով։ Վնոր միւս
հօրեղօքօրդւոյն մեծ համբաւը յայտնի է ամէ-
նուն, նմանագէս ամէնքը դիտեն թէ որպիսի
գովու թեամբ և պատուալ յիշատակուած է ա-
նոր անունը՝ Իւր Երկինն պատմութեանը մէջ։
Վնդզիոյ կառավարութեան սանձը անոր ձեռքը
յանձնուելով, այնպիսի մեծ հանճարով մը կա-
ռավարեց, զոր Վասուած միայն քանի մը առանձ
նաշնորհ անձանց պարգևեր է։”

“Ալր Աթրէթֆորտ Քէննինկ ճնեալ է յամին
1785 կամ 1786, և հետեաբար 66 տարուան մօտ
է : Իւր երեց եղայրը Հենրիկոս՝ երևելի հան-
դիսացաւ գետպանական (տիփլումաթիք) ընթաց-
քին մէջ : Վ ուիլէմը՝ եկեղեցական դատուն մէջ
մեծ աստիճան մը ունի : Զերլ՝ Վ աթըրլուի պա-
տերազմին մէջ փառաւոր կերպիւ մեռաւ, ուր
կըծառայէր ուրիշ շատ զինուորական պաշտօնա-
տարաց և մեծազդի անձանց հետ՝ իբրև թիկնա-
պահ ըրտ Վ ուէլնիթըն ընդհանուր զգացակետին :

“Դօրձ Քէննինկ և Աթրէթֆորտ Քէննինկ՝ ի-

բենց առաջին ուսմունքը ընկալան վշտըն քաղաքին մէջ. և ետքը զանոնք կատարելագործելու համար՝ ըստ սովորութեան աղնուականաց Վեդ զից, մէկը գնաց ՚ի Օքսֆորտ, և միւսը՝ ՚ի Գէմպրիճ: Մտելիմքարեկամու թեամբ շաղկապուածէնն միշտ այս երկու հօրեղօրորդիքը. քանզի միխն զգացմունքը ըստ ամենայն մասին համաձայն էր միւսոյն զգացմանցը:

“Յամին 1807 ՚ի 13—25 մարտի Շօրհ ՚Բէննինկ
Մէծին Ռբիտանիոյ կառավարութեան արտաքին
գործոց պաշտօնեայ անուանեցաւ . և 1808ին

Արք Սթրեթ Փորտ Բէնեֆինկ առաջնին անդամները
ի խստանունու պօլիս ի բարե գետարան : Եյ աղաջ-
տոնին երեք տարի եեցաւ , և ի բիշն լաջորդեց-
սը Ուոպերթ լ ըսթըն : | 16-28 յունիսի 1814ին
Օու իցցէու գնաց գետարանութեան պաշտօնիւ-
ութ գետեթէ վեց տարի մնաց : Յամին 1820 յու-
նիսի 6-18ին լսակատար իշխանութիւն ունեցող
գետան կարգեցաւ Վմերիկայի Միացեալ Նա-
հանդաց մէջ , և երկու օրեն ետև թագաւորաց
կան գահին խորհրդացի անդամ անուանեցաւ :
Դեկտեմբեր ամսոյն մէջ 1824ին՝ սրբ Աթրեթ
Փորտ յատուկ պաշտօնիւ մը Ուու սաւասան յու-
զարկեցաւ , և 1825ին կրկին ամուսնանալով՝
երկրորդ անդամ եկաւ . ՚ի Կոստանդնուպօլիս
իբրի գետան . և այս անդամ երկու տարի մնաց
և իրեն յաջորդեց սրբ Ուոպերթ Կորալը :

Յամին 1827 օգոստոսի 9ին ըստ նոր տումարի՝
Հռչակաւոր Դօրձ Քէննինկը մեռաւ . Այս մահը
մեծ առգ պատճառեց բոլոր տէրութեանը . և
մասնաւ որապէս սըր . Ոթքթօրտ Քէննինկին
սիրով խօրին տրտմաւթեամբ լցաւ . բանզի այն
պիտի երկելի և ամենատիրելի ազգականէ մը կը
զրկուեր , որուն զգացմունքը և դաշտափարները
միւնցն էին իրենին հետ :

“Օ կենի քսան ամաց ծառայութեան՝ այսինքն
1829ին սըր Աթրէթֆորտ Քէննինի ընկալաւ օրբը
ու Պէն ըսուած կարգին մեծ խազը . Այս ժամանակը՝
1815 յունվարի 2ին ըստ նոր տումարի՝
հաստատեալ թագաւորական օրէնքը տակաւին
զօրութիւն ունէր . որուն տրամադրութեանցը
համեմատ՝ միայն 12 անդ զիսցի հպատակաց կրնար
տրուիլ այս աստիճանը՝ փոխարէն իրենց մեծամեծ
ծառայութեանցը , զոր ըրած են քաղաքական
կան և գեսապանական պաշտօնաց մէջ . Ի՞այց
1847էն հետէ այս թիւը կրկնապատկեցաւ .

“Յամեանն հոկտեմբերի 1831ին սըր Աթլէթ
ֆորս՝ երրորդ անգամ լիսկատար իշխանութիւն
ունեցող գեսպան անուանեցաւ ՚ի Կոստանդնուպ

Հաստրակաց տեղի

Ասոնց ընթերցանութե՛ շափազանց աստիճանի
մէրը մերիններուն հետ կրնանքը արդեօք բաղդա-
տել։ Մնոնք հաճութքը քանի մը կերպ լրագիր-
ներու կըստորագրութիւն ու իրարու ձեռքէ կըյա-
փշտակեն զանոնք որ կարդան, ասոնք ձեռքերնին
առնելու կըդանդաղին, անոնք պատու ովլթեր-
թերը կըսպահեն, ասոնք՝ երեսը չկննայիր, ու
ազգօգուտ լրագրի մը շատորագրուելէ ՚ի զատ
թե՛ որ մէկը ըստ գիպաց անոր մէկ թիւը տայ նէ
իրենց, թէ և ժամանակ շուշնին կարդալու, առկայի-
գուց ոչինչ բանի գործածելու համար՝ չնորհա-
կայութեամբ կառնեն։

Այդպիսական լրագրաց վրայ գիտողութիւնը նելու արժանաւոր ու մեր ազգին՝ օգուտ քաջեցնելու շատ գիտելիքներու յօրուածներ կրնակ գտնուիլ, և ասկէ աւելի չըստեր համար՝ ըստ մեկն առաջեւու ստիպուած եմ.

Բշխանիսյ գերադցն իշխանութիւնը երեք
տևակ հաւասարազօր իշխանութե ձեռքը յանձն
նուած է . մէկ մը ժառանդական իշխանի , մէկ մը
լրբաներուն խորհրդարանին , որուն անդամները
ըստ մասին ժառանդական և ըստ մասին կառա
վարութենէ . ընտրուած են , և մէկ մըն ալ հա
սարակաց խորհրդարանին , որուն անդամները
զանազան կոմսութիւններուն , քաղաքներուն և
գիւղաքաղաքներուն բնակիչներէն ժամանակ առ
ժամանակ ընտրուած են : Յագաւորին արտօնու
թիւնը , գօրութիւնը և առանձնաշնորհութիւն
ները բոլորսպին : Փառլամենթին : ու զլու թեան

սպօլիս, սակայն հարկ ըլլալով երթաւլ՚ի Ո՞ատրի
ու ըիշ մասնաւոր պաշտօնիւ մը, մօսիւ ող Ո՞է
տըլի՛լ, որ դե սպանատան առաջին խորհրդոյ քալ
տուղարն էր, փոխանորդաբար վարեց գեսպան
նական պաշտօնը. Ո՞ը Ո՞ոպէրթ Ի՞լ 1841ին ա
ռաջին պաշտօնեայ ըլլալով, ամսէ մը ետև ող
Ո՞մրէթֆորտ Վիէննինկը միշտ իբրև գեսպան Ո՞է
ծին Ի՞րիտանիոյ կոստանդնուպօլիս եկաւ. ու
մնաց մինչեւ յունիս ամիսը 1845 ամին: Յեւ
այնորիկ քիչ մը ժամանակի համար յԱնդզիս գլ
նաց, և այս հինգերորդ անգամեղաւ որ վերը
տին դարձաւ ՚ի թագաւորանիստ քաղաքն օսման
եան տէրութեան:

“ Ազգային խորհրդանոցին վերաբերեալ նոր
կարգադրութիւն չեղած, սը Աթրէթֆորտ Քէն
Նինկը՝ նոյն ժողովցն անդամ եղաւ Աթոքպալիք
քաղաքին կողմանէ, որ Համբշայրի կոմսութեամ
մէջն է : Իւ նոր կարգադրութենէ ետքը՝ Տոր
սըթշայր կոմսութեան մէջ | այսմթթվածիս քաղա
քին բնակիչները երեսփոխան ընտրեցին զինքը՝ Դ
ժամանակին որ դեսպանական պաշտօն ըռւնէր
Վ երջին անդամը որ Շնդղոյ պաշտօնէից ժողովի
փոխուեցաւ, խօսք եղաւ սը Աթրէթֆորտ Քէն
Նինկին յանձնել արտաքին գործոց պաշտօնը . և
միայն իւր բացակայ գտնուիլը պատճառ եղաւ
որ ուրիշ մը տրուեցաւ այս բարձր պաշտօնը :

“ ||ըր ||թրէթֆորտ ՚իէնինկը ամէնէն մէծ ու
երևելք օրինակն է աղդեցութեանը , զոր ոկրզ-
բունքը բարձրագոյն բարսյականութեան , ուղ-
ղութեան և բաղաբական արդարութեան կը պատ-
ճառեն գործոց վրայ : Իաց ՚ի իւր խելամուտ և
խոհական գատողալութենէն , իւր կորովամիտ տէ-
տութենէն՝ որով իսկոյն կ՚իմանայ խնդրոյ մը ա-
մէն կերպարանքը , բաց ՚ի իւր փորձառութենէն
մարդոց և իրաց վրայօք՝ որ խորին տպաւսրեալ
է իւր մոտաց մէջ , ունի նաև մերագոյն յիշեալ
մեծագին հանգամանքները . և այս պատճառուն
հասարակութեան բարձր համարումը ըստ ամեն-
այն մասին գրաւած է : Իւր անունը միշտ ապա-
հովութիւնն մը եղաւ , և գեսագանական իւր գե-
ղցիկ և երկար ընթացքին մէջ երբեք չուղեց այն-
պիսի բազմապատյատ շաւիլներ գործածել , զօր ու-
րիշները կրնան նրբամուռ թեան տեղդնել , բայց
ինքը իւր ընդարձակ տեսութեամբը և աղնուա-
կան զգացմունքովը դառնապարտեց միշտ այնպիսի
ձամբաները : Իւր ըստածը և ըրածը յանուն մէծ
ժողովրդեան մը ըլլարվ , ամէն պարագայից մէջ
միշտ աշխանաւոր երեսիման հանդիսացաւ նոյն
ազգին , և ուսկից որ անցաւ՝ անջնջելի յիշատակ-
ներ թողուց : Ոիսայն նոր բարեպատեհ առ թիւ

տակ կիյնան , այնպէս որ գործադրութեան մը
որոշման ժամանակ ինք միայն անունը ունի , ինչ
ատեն իրօք կառավարութիւնը Փառլամէնթին
մէջ իր ընթացքը կըշարունակէ . Այս կերպով ,
կառավարութիւնը իր գլուխը նախագահ մը ու-
նեցող հասարակայտական իշխանութեան , մը
կընմանի արգեւամբք , Ամերիկայի նախագահէն
այս տարբերութիւնը ունելով միայն՝ որ ժառան-
գական է :

Ք) ագաւորը անուամբ միայն պաշտօնատարաց հրամայողն , ազդային զօրութիւններուն հրամանատարն և անոնց գործակալաց հրամանատուն է և այս ամէնը պատասխանատու իշխանաւորաց խորհրդովք եղած ու գործքի գրուած է : Ծնդ հանրութեան գանձը հասարակաց խորհրդարանին մէջ գործքի դրուած է :

Թագաւորը, գլխաւոր ատենակալին իշխանութիւնը՝ եկեղեցւոյն գլխինին հետ կըմիսցնէ, անոնց զանազան խորհուրդներուն մէջ իր ներկայութեամբը,

Ըրբայական Փառ լամենթը՝ երկու ժողովարանի
բաժնուած է. լրտերու խորհրդարան և հասա-
րակաց խորհրդարան. Առաջինը՝ հոգեորական
լրտերէ բաղկացեալէ այսինքն, Անդզեյ եկե-
ղեցւոյն եպիսկոպոսներէն և արքեպիսկոպոսնե-
րէն. իսկ երկրորդը՝ աշխարհական լրտերէ, այս
ինքն, տէրութե ժառանգական իշխանաւորներէ:

Հասարակաց ժողովարանը 658 անդամներէ կը բաղկանայ, որուն նախագահը՝ բանախօս (սփիյըր) կը ըստուի : Փառ լամենթին տեղութիւնը 7 տարի

մը եղած յիշատակութիւնը արժան կը համարիմ
յառաջ բերել այստեղ. որ է Իլլյերտարք սե
պուհին գրածը՝ իւր տետրակին մէջ, զոր հրա
տարակեց 1848 և 1849ին Աւտորիոյ մէջ պատա
հած բաղաբական խռովութեանց վրայօք: « Ինձ
համար անակնկալ և միանգամայն մսիթարեևիկա
տպաւորութիւն մը եղաւ տեսնելով ամէն խոր
հրդակցութեանց մէջ՝ զոր ունեցայ դեսպանաց
պատկառելի երիցագոյն սըր Աթրէթֆորտ Քէն
նինկին հետ որ յատուկ պաշտօնիւ մը եկած էր
ի Վիեննա, թէ ինչպէս այս բաղաբական երկեց
լի անձը ողջմուութեամբ դատողութիւն կ'ընէր
Աւտորիոյ կացութեանը վրայ, որպիսի բարեւսէր
ուշադրութեամբ կը խորհէր այս միապետութեան

օգտիցը վրայ . և ողբան կը ցաւէր որ անօգուս
եղան Խնդիր ջանքը , զոր ՚ի գործ դրաւ զգու-
շացուցաննելու համար զ՞ւստրիան ընդդէմ վտանց
գից որ կ'ըսպառնային , և մուծանելու . համար այս
տերութիւնը բարեկարգ նորոգութեանց շատ զին
մէջ , զոր մեր ժամանակին հոգին կը պահանջէ . “

“ Բայց ուըր Աթրէթֆորտ Քէննինկին անունը

մասնաւորագիւ օսմանեան տէրութեանը մէջ
խիստ մէծ և պատկառ ելի տպաւորութիւն մը ը-
բաւ . վասն զի այստեղ իւր ամէն հանձարը և
քաղաքականութեան վերաբերեաւ բոլոր տաղանց
դր ՚ի գործ դրաւ՝ ալ ենիս. կար ամենու թէ ան-

“ Ա սեմափոյլ էտի . Բէննինկին (սըս 1) Օրէթ-
ֆորտ . Բէննինկին (Ճակցին) բացակայութիւնը ու-
րիշ կերպիւ մը մեծ տպաւորութիւն ընէ պիտի
՚ի կոստանդնուպօլիս . վասն զի իւր ագնիւ և նո-

բահաս ընտանե օքը՝ յիշե ալ մայրաքաղաքին բարձ
բագոյն ընկերութեան չքնազապանծ զարդն էր .
և մանաւանդ ապաստանարան և բարեցարն էր
աղբատաց և կարօտելց : Այսոր աղբամութեանը
և անսպաս գթութեանը դիմոզներէն և ոչ մէկը
երբէք ետ չդարձաւ առ անց օդնութիւն և միփա-
թարութիւն ստանալու : Ո՞անաւանդ թէ այս վի-
հանձն և առատագութ տիկինը ինըը ընդառաջ
կ'եցէ ամէն կերպ գժեք աղբութեանց զանոնք մը-
խիթարելու և օգնելու համար : Մէն առաքի-
նութեանց տիպար և օրինակ ըլլալով, Է էտի՞ Բ. Էն-
նինկը որչափ որ կը փայլի անոնց մէջ , նոյնչափ
և ս կը փայլի իւր մէծ աստիճանովը՝ զոր ունի ըն-
կերութեան մէջ :

— | ալով լատաց լրագրոյն ապրիլի 15-
27 թերթին մէջ կըկարդամք :

“Թագուհին բարեհամեցաւ տէրութեան մէծ
կնքով կնքել աղուականութեան թղթեր, որով
Աթենին Երիտանիոյ Ախացեալ թափառութե
և Խռանայի դերակոմիսի աստիճանը կըտրուի
մեծաշուք սըր Աթրէթֆորտ Քէննինիին, որ մեծ
խաչակիր է Օրոր ու Պէն ըսուած կարգին, և լիա-
կատար իշխանութիւն ունեցող արտաքյոյ կարգի
դեպան Բարձրագոյն Դրան բով: Դերակոմո
Աթրէթֆորտի ախտղոսը՝ Ասէրսէ կոմութեան,
մէջ, չնորհուած է սըր Աթրէթֆորտ Քէննինիին
և անոր ուղղագիծ և օրինաւոր Ճառանգապր”:

Կոստանդնուպօլիսէն կըգրեն Դղմիրի Ենթարսիան
անուն գաղղիարէն լրագրոյն մայիսի 11 ամիս
թուով բուտ նոր տաւմարի :

“ Անցեալ շաբթու խօսեցանք մաքսատանց
վարձքով տրուելու խնդրյան վրայօք՝ սրուն համար
նոր առաջարկութիւններ եղած էին ուրիշերէն :
Բարձրագոյն Դուռը ուշագրութիւն ընելով ծա-
ռայութեանցը՝ զոր ՚ի գործ դրաւ մեծաշուք
Ոկտիս Ամիրան Շեղայիրլեան, տակաւին իւր ո-
րոշումը յայտնած չէր . բանզի կուղէր նախապէ ս
իմանալ և աղէկ բննել այս գործոյն նկատմամբ
եղած ամէն առարկութիւնները : Քանզի յորմէ
հետէ լիւալ վահմացը սեղանաւորդն յանձ-
նուած է այս գործը, մաքսատանց եկամուտը գլ-
ութէ կրկնապատկէցաւ թէպէտե առևտրական
շարժումը նցն յարաբերութեամբ ածում՝ մը
ստացած չէ : Ոիկնոյն ժամանակին յարգոյ վա-
ճառականները մեծապէս գոհ են միշտ բոլոր
դիւրութեանց համար՝ սր իրենց գործոցը վրայօք
կըտրուի : Եյս ամեն խորհրդածութիւնները
պատճառ եղան որ կայսերական կառավարութիւ-
րաժան համարեց վերատին Շեղայիրլեան Ոկտիս
նիմանին առնեն : Տասնամյա շնորհ կ

մը կլնայ ստանաւլ լրագրաց ընդհանուր բերնին
նայելով, որոնք մեծ ազդեցութիւն ունին ժողով-
լույթեան մէջ։ Ժաղովուրդը՝ կընայիս, պահանջ-
նուեք մը ունի. խախոյն լրագիրներուն մէջ կը-
հրատարակուին, ստուց ալ հակառակ՝ ուրիշ
նիշդիմութիւնը երեւան կ'ելլեն ուրիշ լրագրաց
մէջ ու կըսկսին վիճաքանիիլ։ Եյազէո կառավա-
ռութեն առ աջնորդները կամ ուղեցոյցները կար-
ես թէ լրագիրներն են։ | լրագրաց միջնուա ա-
ւաջարկուած նիւթերը Փառլամենթի մէջ կըտա-
ածուին, իրաւաքանութիւններ ու գատողու-
թիւններ կըլլան, հետևութիւնները այսինքն ա-
նոնցմէ առաջ եկած չարիքը ու բարիքը, վնասները
և օգուտները կըներկայացուին ու գործադրու-
թեան կարևոր միջնուերը կըցուցուին, մինչև որ
ոնդիբը խորհրդարանին գատողութենը կըմիրա-
երի ու հոն տեղերկայնատե. հակաձառութիւն-
երէ ետք՝ գործադրութեն կամ հերքման վկայօք
բոշումը լրտերուն բարձրագոյն խորհրդարանը
ըստիկուի, և հոն կրկին մասադրութեամբ նայ-
ելով, պէտք եղած օրէնքը արքունի հրամանաւ-
ութեամբ։

Եյս ճշմարիտ աղդասէր լրագիրներուն միջնով որչափ օգուտներ կրնան ծագիլ:

Ա. Կ. Տ.
(Պատմ շարութափութ 10)

ման լուրջը , որ այսօր իմացուեցաւ , մեծ ուրախութիւնն պատճառէ . ց տեղացի և օտար վաճառ ականաց գասուն” :

Արժանայարգ հայողութիւն բժիշկ Վիչենեան աղա
Անրովիլիէն, որ վօեմափայլ Պոռատ է ֆէնտիին
ընկերութեամբ Դահիքէ դացած էր անցեալները,
վերադարձաւ մօտերս ՚ի Կոստանդնուպոլիս,
ովաշտօնական գիրեր բերելով՝ արձագագոյն Դրա-
նը՝ Եղիպատոսի խնդրոյն վրայօք։ Այս դժուա-
րութիւնը կերևի թէ արդէն լըմիցած է, ինչպէս
յայտնի կըլլայ հետեւեալ յօդուածէն, զոր
մասունակ աղջիկնեան մասունիութեան կըպարունակէ
իւր թերթին մէջ որ ՚ի 2—14 մայիսի։

“ՂՇԳԻՎՈՊՈԽ ՄԵՂՋԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԴՐԺ-
ՌԱՅՐՈՒԹԵԱՆԳ ՆԿԱՍՄԱԾՔ , ՎՈՒԱՄ Է ՓԵՆՏԻԲԻՆ
ՆԱՄՋԱԿԱԳ ՄՐՊԵԼՌՈՒԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵ-
ԱՎԱՄԱՍԻՄԱՆԸ ԿԸՀԱՍՏԱՏՈՒԵ զԿԱՐԳԱԴՐՈՒԹԻՒՆԸ ,
ԴՐՈ յԻՇԵԱԼ պաշտօնակալը վեհափառ ԱՌԵՄԱՆԲԻՆ
հԱՃՈՒԹԵԱՆԸ ՆԵՐՔԵԼ դՐած է : Այս պատասխա-
նը որ վախճան կուտայ վերսիշեալ գժուարու-
թեանց , մօտ օրերս պիտի յուղարկուի ’ի Պահի-
րէ . և հետեաբար կըվերջանան նեղութիւնները
խնդրոյ մը , որ առանց Իարձրագոյն Դրան մեծ
խոհեմութեղ , կընար ևս առաւել ծանր շփոթու-
թեանց պատճառ ըլլալ : Այս կարգադրութիւնը
կատարեցաւ առանց ամեննեին վիաս մը տալու-
կայսերական առանձնանորհութեանց , որ ամէ-
նէն հարկաւոր բանն էր”:

Վանիսայէն ամոցս շին կը գրեն մեզ.

“ Քաղաքիս ընդարձակ գաշտին մէջ տեղտեղ
մարախոց անթիւ բազմութիւն երեան ելաւ . և
տեղական կառավարութեան հրամանաւ բոլոր
բաղկացիք և գիւղացիք գաշտը պիտի ելլեն ,
կըսուի , այս վեասակար միջատները չնցելու .

Բառական ժամանակէ հետէ արմուեաց գիները
չսփէն աւելի բարձրացան . և ցորենին էօլէկը՝
որ 15-16 օինայ կըշատէ և յառաջագօյն 12-13
զուշի կըվաճառէին , մինչև 20-22 զուշի ելաւ .
բայց այս գնով ես հապուագիւա և , և շատ ան-
դամ գնողաց մէջ վէճ և կուր կըծագի՝ դուն
կառնուա ես կառնում ըսելով , Հասարակաց
աղքատ վիճակին նայելով , արդարեւ խիստ ցա-
ւալի դէպը մըն է այս սպութիւնը , որուն նմանը
յիշոց կարելի է որ չդանուիր այս տեղ , ինչպէս
կըհասաս տե՛ն շատերը .

Անատոլյուի համհանդաց վերստակու չ բարձրա
պատիւ Խմէթ փաշան՝ երեկ կէս օրէն ժամ մը
յառաջ փառաւաւոր հանդիսիւ հասաւ 'ի բաղաքս.
որուն դիմաւորելու գացած էին մէկ ժամէն ազ
և ելի տեղ՝ Անիսայի տեղակալ (գայիմագամ)
փսի մափայլ Ալիմպէյը, Գարա օսման օղու մե-
ծաշուք Աստըք պէյը, բաղաքական ժողովյն ան-
դամները և ուրիշ երեւելի անձինք, Յիշեալ
բարձրապատիւ փաշային գալուստը չնորհաւ որե-
լու համար բաղաքիս ամրոցէն թնդանօթներ ար-
ձակեցին 'ի նշան ուրախութեան":

Ո՞ե՞ն միսիթարութեամբ կը լոեմը թէ , Առքէ
Սրբածնոսի Ծննդութիւն անու ամբ՝ Ծգրիանուազօ^ւ
լիս քանի մը տարիէ հետէ հատուատեալ ուսում
նասիրական միաբանութիւնը բարեյաջողարդեամբ
կը յառաջադիմէ : Դիտել արժան է որ , այս ըն-
կերպութիւնը հիմնադրեցաւ ՚ի նպաստ յիշեալ
քաղաքին գպրատանը՝ չնորհիւ և ազգասիրական
ջանիւք Ծգրիանուազօլոյ հոգեւոր առաջնորդ գե-
րապատիւ Աարգիս սրբազան եպիսկոպոսին և պա-
տուելի պարոն Յարութիւն Անդրէեան գիտնա-
կան վարժապետին , այլև նոյն քաղաքին մեծար-
դու գիլաւարաց բարեխնամութուակցութեամբը .
Խնդիր ամէն տեղ և ամէն ընկերութեանց կը
պատահի , նմանապէս այս ընկերութիւնը ևս ժա-
մանակ առ ժամանակ գժուարութիւններ և ար-
գելքներ ունեցաւ . բայց գոհութիւն Կատուծոյ
այժմ յաջաղութեան մէջ կը գտնուի և անոր
պաշտպանութեան ներքեւ եղած վարժարանը բա-
րեկարգութեամբ կը յառաջանայ . ուր հայկաբայ
նութեան , թուքերէնի , գաղղինքնի և յունա-
րէնի դասատուութիւն կըլլայ և աշակերտները
օր ըստ օրէ զարդանալու փրայ են յուրախութիւն
սրտի բոլոր հասարակութեան . Ծգրիանուազօլոյ
մէջ ազգանց համար ևս դպրատան մը կայ 7-8

տարիէ հետէ . սակայն ամենն էն յառաջադրվու
թիւն մը չէր տեսնուէր՝ արժանաւոր կերպիւ հօ-
գատարութիւն և բաւական դրամ՝ շըլլարուն հա-
յուն առաջարկութիւն է առաջանաւ. Եղածական էն

մար . բայց նոյն քաղաքին սրբազնն լուսջնորդին հայրական յորդորանօթը ազնուաւնի տիկնաց ու սումնատիրական եռանդը շարժելով , Սուրբ ՀՀ. Առաքելութեանց Շնչերութիւն անուամբ միաբանութիւնը հաստատեց են մէջերնին . որուն նպատակն է աղջկանց դպրատան ծախքը հոգալ . իսկ անոր կառավարութիւնը Սուրբ Առեքութիւնով Շնչերութեանը յանձնուեր է : Այս կերպիւ յիշեալ երկու դպրատունները ևս այժմ զարգանալու և յառաջադիմելու վրայ են . ուստի կը պարտաւորիմք ազգին երախտագիտութիւնը հրապարակաւ յայտնել այսպիսի բարերար ընկերութեանց հիմնադրութեանը գործակից և աշխատակից եղողներուն . և մասնաւորապէս շնորհակալ ըլլալ Սուրբ Առեքութիւնով Շնչերութեան տեսուչ մեծարգոյ Առաքածակի աղային և պարոն Յարութիւն Ադրբեան պատուելին , որ հայկաբանութեան և գաղղիարէնի գասատու է , և ըստ կարի հմտու է թուքքերէն և յունարէն լիզուաց . Ադրբիանուազօլսոյ մեր թղթակիցը խիստ գովութեամբ կը յիշատակէ մեզ այս ազնիւ անձին ուսումնատիրական և ազգասիրական եռանդը . զոր բարենախանձ ոգւովիլ ՚ի գործ կը գնեի իրեն խնամոցը յանձնուած աշակերտաց յառաջադիմութեանը համար :

ԿՈՍՏԱՆԴԻՆԻՊՈԼԻՏ , 3 Մայիսի :

Քաղաքականութիւնը մեծ հանդարտութեան
մէջ է . և այս բարեբաղդ վիճակը՝ ըստ ամենայ
երեւմանց , խիստ երկար ժամանակ պիտի տևէ
և հետեւաբար մեծապէս օդտակար պիտի ըլլաց
թուրքաստանի յառաջադէմ զարգացմանը . Մը
տախոհ հասարակութիւնը յայտնի կըտենանի թիւ
նրբան երախտապարտ է օսմանեան կառավարու
թեան բարեջան և յարատև խնամոցը , որ օդու
տափառ առատագութ կայսեր մարդասիրական
հրամանացը համեմատ , անխոնջ ջանիւ հոգ կը
տանի քաղաքական հանդարտութիւնը և հասա
րակաց ասկահովութիւնը հաստատուն պահելու
և միանդամայն բոլոր ժողովութեան բարեկեցու
թիւնը օրըստօրէ ևս առաւել զարգացընելու

Վնդապետ Խամայէ լ պէջը՝ Պատրայի տեղակար
(գայմագամ) կարգեցաւ, և այս առթիւ միրիմի
բանի աստիճան ստացաւ :

վաշային յանձնուեցաւ :

— Այսրաքաղաքիս Ենդզիս գեսպանատան առաջին խորհրդ ց քարտուղար գնդապետ միստ Հիւկ Ոսղ, որ թիչ մը ժամանակ կայ, մեկնաէր Լէգիպտոս երթալու, ուր Ենդզիս ընդհանուն հիւպատոսարանը պիտի կառավարէր, մօտեր վերադարձաւ ՚ի Կոստանդնուպոլիս : Քանզի նոց երկրին ընդհանուր հիւպատոս միստը Միւրը յ որ իւր կառավարութեան թույլտուութեամբ Ենդզիս պիտի երթար, ուրիշ ժամանակի թաղու իւր Ճանապարհորդ ութիւնը : Վ սեմափայլ սր Մթրէթֆորտ Քէննինին բացակայութեան ժամանակը, գնդապետ միստը Հիւկ Ոսղը պիտի կառավարէ Ենդզիս գեսպանատան գործքերը

— Վ սեմափայլ Դառաճա իշխանը, որ օտաննեա դեսպան է ՚ի Պէրլին, կայսերական հրամանականուեցաւ ՚ի Կոստանդնուպոլիս : Ծիչեալգե

— 11' է ծարգոյ թրնկորեան 1' նտոն աղան, մեր

— 11 — Ե ճարգոյ թշնկը բեաս (նտոս ազան, զեր
կացու կայսերական շոգենաւուց որ սկսան կ
նոնաւոր երթևեկութիւն ընել Իզմիր և ուրի
քանի մը տեղուանք, անցեալները փոքրիկ ճան
պարհորդութիւն մը ըրաւ Իզմիր և միւս նաւ
հանդիսաները ուր կըհանդիսին յիշեալ շոգ
նաւերը, ու աչքէ անցուց զանազան դորձակ
լաց պաշտօնները՝ հարկաւոր եղած քարեկարգո
թիւնները ՚ի գործ գնել տալուլ:

— Կոստանդնուպօլիսոյ գեսպանատանց թարմաններուն երիցագոյնը, յարդոյ և բարեպաշտ

միստր Անտոն Շիղանիք, որ շատ տարբիներէ հետէ
Անգլիայ գեապոնաւուն թարգ մանիք պաշտօնը կը
վարէր խիստ արժանաւորութեամբ, անցեալ
ամոյ 29ին իւր մահկանացու ընթացքը կնքեց ՚Ի
հաստիք 83 ամաց : Հանգուցելցն յուղարկաւո-
րութեան և թաղման հանդէսը հետևեալ օրը
խիստ փառաւորութեամբ կատարեցաւ :

— Կայսերական նաւարանը պատրաստութիւն
կըտեանուի քանի մը թեթևագնաց պատերազմա-
կան նաւեր ճամբար հանելու . որոնք Արջիպեղա-
գոսի ծովը պիտի պատրտին ծովասպատակները
հաշածելու համար :

— Որուսաց տէրութեան շգեշարժ նաւը ԱԵ
ԲՆԾ անուն ամսոյս Աին հասաւ ՚ի մայրաքաղաքս
— Վ ու մափայլ Դապուլի է ֆէնտին՝ որ ան-
ցեալները լիակատար իշխանութիւն ունեցօղ գես-
պան անուանեցաւ ՚ի Յունաստան, ոյս օրեր
պիտի մեկնի Աթէնք երթալու :

— Տարձրագոյն հրամանաւ որոշուեցաւ, որ ծովագետութեան առաջին թարգմանի պաշտօնը ունեցողին, գնդապետի աստիճան չնորհուի, և անոր

միակերպ զգեստը հագնի : Ուստի այս որոշմանը
համեմուտ մեծարդոյ աղա Յովսէ փի | արդանեան
հայացքի աղնիւ անձը, որ ութ տարիէ հետեւ
խիստ արժանաւորութեամբ և գործունէութիւն
կըվարէ յիշեալ պաշտօնը, և 15 տարիէ հետեւ
հարձրագոյն Դրան կառավարութեանը մէջ կը
գտնուի, յիշեալ աստիճանը ընկալաւ : Վասնք որ
Վարդանեան Յովսէ փի աղային մարդասէր սիրտը
և մեհանձնական զգացմունքը կրծանաւէն խնդա

և վեշտածնական զդացմունքը լըճանաւչն իսդական էնթական մեծագույն անոր ընդունած այս վարձատրութեանը փայ, որուն խիստ աղբանաւոր է :

— Հոլանտից տէրութեան դեսպան (1) ողբերե
սեպուհը (սլավոն) անցեալ շաբթու մեկնեցա
Պրուսա երթալու . ուր հանքային ջերմուենեց
պիտի մտնէ . Վինչե այս պաշտօնատարին վերա
դառնալը՝ գեսպանատան գործերը մօսիւ Դրա
վերը պիտի մտնէ , որ խորհրդոյ առաջին քար
տուղար և ատենադպիր է նոյն դեսպանատան

— Յարդամեծար պարսն Խորկի Բեդրոբու լո
որ նախորդ Վեծ Լողոթէթին որդին է , և ան
դամ Բարձրագոյն Դրան թարգմանատոն որ
պաշտօնարանն պատերազմի , մօսերս մէկ գիրք ս
տպագրել սուտւ , որուն անունն է , Արքականա
Խանի Դրանեւէլ . այսինքն Առաջնորդ Գալլէտէ
լըսէի : Այս պատու ական գիրքը խիստ հաճու
թեամբ ընդունուեցաւ մոյրաբաղաքիս գիտնա
կաններէն , քանզի հեղինակը կ'երևի թէ աղջկ տ
ղեկութիւն ունի թէ թուրքերէն և թէ գաղլիու
րէն լեզուին վրայօք . և հետեւաբար մեծապէ
օդտակար պիտի ըլլայ այս մատեանը բոլոր մա

մէտականոց , որ կ'ուղեն գաղլիարէն սորովիլ .
— Աշխարհական 412 թերթին մէջ գրուեցաւ թէ
Կրուսայի նահանգին մէջ Ձիւքմէն գեղը ծան
վէճ մը պատահեցաւ բուն Հայոց և Հռոմէու
դաւան Հայոց մէջ , և այս խնովութեան պատ
ճառը իմանալու համար քննիչներ յուղարկեցա
նոյն գիւղը . Այս գրուածին մէջ սիսալ մը եղա
է , զրի կը փութամք ուղղելու . այսինքն յիշեա
սիւղը Հռոմէադաւան Հայ ժկայ , այլ Հռոմէ
դաւան ընելու աշխատուերէ . և ասոր համա
պգտիկ խռովութիւնը ծանր կերպարանք մը ստ
ցաւ . Որպէս և իցեւ մեր տմէնուպատիւ սրբ
զան Պատրիարքին փոխանորդ տէր Թագէուս ծա
րագոյն վարդապէտ՝ ընկերութեամք գերազա
տիւ . Նիկողայոս Եպիսկոպոսին անցեալ ամոց 24
վերադարձան ՚ի մայրաքաղաքաւ՝ Թիւքրքմէն գեղ
դարմի . ուր ողորմօն թեամբն Վասուծոյ ամէն բ

դալով. ուր ողորմու թշնամքս Հասուծոյ ամէս բեկարդի մտեր է և հայազգի ժողովուրպը, որու 250 տունէն աւելի են, ամէնքն ալ իբենց հարենի ուղղափառ կրօնին մէջ հաստատուն մնցեր են, բաց ՚ի 20—25 հոգիէն որ այլքայլպահառաց համար՝ իրենց առաջարկուած Հռոմէ գաւանն կրօնը ընդուներ են : Ի արձրագոյն՝ ՚Իր կողմանէ յուղարկուած քննիչ մեծարդոյ ՚Նիս ֆէնտին մեծ անկողմնապահութեամբ և արդրութեամբ ՚ի գործ գրեր է իւր պաշտօնը, ըստ հրամանի օգոստափառ մեծազօր կայսեր, որ կ'ոգէ որպէսզի խղճմուանաց՝ այսինքն կրօնի ազատութիւնը իւր տէրութեանը մէջ ամէն տեղտիրել : — ՚Եցեալները ՚Ալլըւոյ մէջ հրատարակեցան ողորմափառ ոուրբ ՚Ստեփան ըսուած ամսափան տե-

